

անցնելէն ետև նոյն Ալեքս թագաւորը ։ Գուղայեցոց հետ գրով դաշնադրութիւն կընէ , ու անկէ ետքը Պարսկաստանի Հայերը կըսկսին աւելի շատ երթալ ու գալ Որուսաստան : Իսկ ան աթուը Որուսի թագաւորները հին ատենը կըդորձածեն եղեր թագ դնելու օրերնին , մեծ տօներուն , եկեղեցական հանդէմներու կամթափորներու ատեն , և օտար տերութեանց դեսպանները ընդունելու ժամանակնին : Հիմա միայն թագաւոր օծուելու ատենը կըդորձածեն ։ Երափոխման տաճարին մէջ իսկ սովորաբար Լրանովիթայա Փալաթա ըսածթանգարանը կըպահուի :

Բ . Կ ատին ծանօթ ու Երոպացւոց մէջ շատ անուանի է կատարինէ բ կայսրուհին գաւազանին ծայրի ադամանդը : Լրեն թէ աս ադամանդը ատենով Դահմազգուլի խանինն է եղեր , որ Լատըրչահ ալ կըսուի : Պարսից թագաւորութեն շփոթուած ատենները , Լատըրչահին հարստութիւնները ցրուելէն ետքը , Կաֆրազ անունով հայ վաճառականը պարսիկ զինուորէ մը կըգընէ աս ադամանդը ու 10 կամ 15 տարիէն ետքը Վժտէրխան կըբերէ . Որուսի վաճառականներուն մէջ գնող կըփընտուէ՝ չիգտնար . թագաւորական դանձին ծախել կուզէ , մտիկ ընող ըըլլար . ուստի միտքը կըդնէ որ Եւրոպայի ուրիշ աւէրութիններուն տանի . բայց Եղիազարեան հայազգի իշխանին միջնորդութեամբը վերջապէս ( ) ուղղ կոմնը աս ադամանդը գնելու կըլլայ թագաւորական դանձին համար 400,000 բուպիով , որ հիմա գրեթէ 12,000,000 զուրուշ կընէ : Կաֆրազը աս չափաւոր ստըկին կըզիջանի , յանձ կառնէ , բայց կըխնդրէ որ կայսրուհին ալ իրեն մէկ շնորհք մը ընէ : ( ) ուղղ կառնէ ադամանդը , աղուոր տուփի մը մէջ դրած զատկին առջի օրը Լատարինէին կընծայէ . կայսրուհին ալ ան 400,000 բուպին Կաֆրազին տալէն ետքը՝ ազնուա-

կանութեան աստիճան ալ կուտայ անոր : Այս ադամանդը Ճանացողները ին չուան հարիւր միլիոն Փրանքի կարժեցնեն , որ 500 միլիոն զուրուշ ըսելէ :

( Ա ) կիֆլիցի թագաւորազուններէն Վքամելիք անունով հայ իշխանն ալ մէկ ուրիշ ադամանդ մը ընծայ ըրածէ ։ Պօղոս կայսեր : Այսիայ թէպէտ Կաֆրազինէն պզտիկ է , բայց ջուրը սքանչելի ըլլալուն՝ շատ ըստըկի բանէ : Այսորը աս ընծային փոխարէն՝ կամենիցի կողմերը ընդարձակ երկիրներ կուտայ Վքամելիքին , անկէ ՚ի զատ անոր որդւոցը զօրավարութեան պաշտօններ կուտայ , որ ինչուան հիմա մէծ պատիւ ունին տերութեն մէջ :

— օօօօ —

#### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Վալապրեայի Երիբաշրթը 1638ին :

Վարքէր անունով յիսուսեան կըրօնաւորը աս սոսկալի երկրաշարժը լաւ կըստորագրէ , վասն զի ան ատենները ինքն ալ դէպ ՚ի Աիկիլիա Ճամբորդութիւն ըրեր է Լատնա հրաբուղիս լեռը քըննելու համար : Լյուսոր Վարիբորիսի ծոցը մօտեցաւ , ջուրը անանկ պտոյտ մը կընէր որ սոսկալի վիրապ մը բացուեր էր , ու մէջ տեղը կերթար մէկ կէտ մը կըձեւանար : Վճն որ Լատնա լեռան վրայ դարձուց , տեսաւ սաստիկ ծուխ մը որ լեռնէն կըբըխէր լեռներու մեծութեամբ , ու բոլոր Աիկիլիա կղզին կըձակիր , որ ամեննեին ծովին եղերքը չէր երևնար : Այս սոսկալի ծուխին մը շուշը , ահաւոր աղազակ մը հետը , ու ծըծըմբային գարշահոտութիւնը սաստիկ սոսկում մը ձգեցին սիրտը , ու կըվախէր որ ըըլլայ թէ աւելի գէշ դըմբախտութիւն մըն ալ հանդիպի : ( Ա ) ուղղ սոսկալի խովված էր , ու կեռար ու անսովոր կերպարանք մը կըցուցընէր : Վիրքէրին աւելի մէծ զարմանքն ան էր՝ որ օդը հանդարտ , ամեննեին հովի ձայն ալ չիկար , ամագ

մը ամենեին չէր երենար , որ բնութեան այսպիսի խուզվութեանը պատճառ կարենար ըլլալ : Դուշակեց ընկերացը թէ քիչ ատենէն երկրաշարժ պիտի ըլլայ , և ամենայն ջանք ըրին որ Վալապրիա Դրոփէա ըսուած քաղաքը ցամաքն ելլան :

Հազիւ յիսուսեանց դպրոցը հասաւ , ահաւոր աղաղակէ մը ականջները խըլցան . կարծես թէ անթիւ կառքեր կրակի պէս կըլազէին , անիւներ կըշայթէին : Դետինը՝ ուր որ կեցեր էր՝ անանկ կըդողդըդար , որ կարծեսթէ կշիռքի թաթի մըվրայ կեցած էր : Աէկէն՝ ի մէկ շարժմունքը սաստկացաւ . ինքինքը չիկրնալով բոնել գետինը փուուեցաւ : Ազքը վերցուց չորս դին , տեսաւ որ ամէն բան կըկործանէր , ու սոսկումն աւելի շատցաւ : Տուներու կործանումը , աշտարակներու ցընցումը , մեռնողներու խեղձ վայնասունը , ամէն բան մէկտեղ սոսկում ու յուսահատութիւն կըբերէին : Ուր որ փախչէր՝ վտանգի վախ կար . բայց այսչափ վտանգներու մէջ անմնաս մնալով , ուզեց որ ապահովութիւն մը գտնայ ու ինքզինքը ծովեզերքը ձգեց , վախէն գրըթէ խելքը կորսընցուցած : Հոն գտաւ իրեն ընկերները , անոնց սարսափն ալ աւելի մեծ էր :

Երկրորդ օրը Աօքէդդա ցամաքն ելաւ , հոն ալ դեռ գետինը սաստիկ կըցընցուէր : Հազիւ իջևանը հասաւ , ու կուզէր քիչ մը հանգիլ , նորէն հարկ եղաւնաւը դառնալ . կէս ժամ չիքըշեց՝ որ քաղքին մեծ մասը , Վիրքերին գացած իջևանն ալ մէկտեղ փլան , ու բնակիչքը աւերակներուն մէջը թազուեցան :

Համաքը ապահովութիւն մը չփոխնալով , ծովն ալ անցնիլը նաւուն պղտիկութեանը պատճառաւ շատ վտանգաւոր ըլլալով , վերջապէս Լուբիզին ըսուած տեղը ցամաք ելաւ : Որիզին Դրոփէայի ու Եւֆեմիայի մէջտեղը բերդ մըն է , ու Եւֆեմիայի

տակը կինկնար : Հոն ուր որ ազքը դարձնէր՝ աւերակ ու սոսկում միայն կըտեսնար . քաղքըներ ու բերդեր գետնի հաւասար էին : Ադրումպոլի հրաթուխն ալ որ 60 մղոն հեռու էր , կերենար որ անսովոր կերպով մը բոց դուրս կըպութկար . և այնպիսի աղաղակ մը որ այնչափ հեռաւորութենէ որոշ կըլըսուէր : Հեռաւոր տեսարաններէն միտքը մօտաւոր վտանգներու դարձուց , գոռում մը լսեց , որ սորվեր էր թէ քիչ ատենէն երկրաշարժ ըլլալու նշան է , սաստիկ վախի մէջ ձգեց զինքը : Դուռումը իբրև մօտենալով հետ զհետէ կըսաստկանար . և ան տեղը ուր որ կեցեր էր՝ այնպէս սաստիկ ցնցուեցաւ , որ ոտքի վրայ չիկրնալով կենալ , ինքն ալ իր ընկերներն ալ հազիւ մօտենին եղած թուփերը ձեռք ձգելով իրենք զիրենք ոտքի վրայ բռնեցին :

Երբոր դադրեցաւ աս սոսկալի պատահարը , մտածեց որ Եւֆեմիա երթայ , որովհետեւ շատ հեռու չէր : Ազքն որ մէյմը քաղքին վրայ դարձուց , սև սոսկալի ամպ մը միայն տեսաւ , որ անշարժ կեցեր էր : Եւ այնչափ աւելի սաստիկ էր զարմանքը ասերեւութիս վրայ , որչափ որ օդը բոլորովին բաց էր : Ապասեց որ ամպը անց . նի . ինչ կընայիս , քաղաքը ամբողջ գետինն էր անցեր , ու տեղը տխուր ու գարշահոտ լիճ մը . չորս դին տրտում միայնութիւն , սոսկալի թշուառութեան ահաւոր տեսարան : Այս եղաւ Եւֆեմիա քաղքին Ճակատագիրը . աս եղաւ Վալապրիայի երկրաշարժին աւերմունքը . և բոլոր լատալիոյ ան կողմը երկու հարիւր մղոն տարածութեամբ ամէն տեղ քաղքըներու ու գեղերու աւերակներ կըտեսնուէին , ու առանց բնակարանի բընակիչներ գաշտերու վրայ ցրուած : Վիրքեր ծով ու ցամաք անհուն վըտանգներէ խալըսելով՝ իր տխուր Ճամբորդութենէն՝ Կափոլի դարձաւ :